


ՓԱՐԻԶԵԱՆ Ս.ՄՍՍ.ԳԻՐ ԵՒ ԶՈՆՈԶԱՆ ԳԻՏԵԼԻՔ

ՓՈԽՈՒՄՆ ՑԱՍՏԵԱՅ



Վ.Ա.Պ.Մ.ՄԵՌԵԿԱԿ ԱՊՐՈՅԵԱՆ ՊԱՅԱՋԱՏԻ

Թէպէտեւ մեր Աղաւնին ըստ իւր Աւետարեր անուանակրչութեանը կըբաղձայ միշտ աւետիս, ուրախական լուրեր տալ ազգերենուս, սակայն հարկ է որ երբեմն ալ սեւաբոյք քողով իր գուարք ճակատը ծածկէ, ու տրտմազգեցիկ՝ ցաւալից լուրեր ալ տայ, մանաւանդ երբոր իւր բունոյն ժօտ ի Փարիզ հանդիպին անոնք : Ամսոյս 27ին իրիկունը ըստ եւրոպացւոց ժամը 10ին իւր հրեշտակատիպ հոգին աւանդեց առ Ս.Ա.ՏՈՒ.Ա.Ծ Մեծապատիւ Ապրօյեան Աքրահամ Աղային տասնամեայ որդիին Պետրոսիկ՝ յանմիփրար սուկ քողով որդեսէր ծնողքն ու բովանդակ ազգատոհմը : Յուղարկաւորութեան հանդէսը 29ին օրը կեսօրութնէ ետքը ժամը 4ին փառաւոր կերպով կատարուեցաւ . եօրը սեւազգեաց երկձի կառքեր դագաղին ետեւէն կրտանէին մայրաքաղաքիս մէջ գտնուած ազգայնոց մէծ մասը : Ննջեցելոյն զմուսած մարմինը Փէր-Լաշէկ ըսուած գերեզմաննոցը յուղարկուելով առժամանակեալ դամբանի մէջ դրուեցաւ, մինչեւ որ ի ժամանակին իւր հայրենածին քաղաքը ի Զմիւնիա տարուի :

Հանգուցելոյն յուղարկաւոր գնացող համազգի եղբարց զգացած ցաւը կրկնակի զգացինք մեք անոր համար որ առաջուց պատանւոյն ծանր նիւանդութեանը տեղեակ չէինք . մահուան գոյժն ալ խիստ ուշ մեզի հասնելով՝ եւ ոչ իբրեւ բարեկամ կարող եղանք տրտմալի հանդիսին ներկայ գտնուիլ, ուր փափաքելի էր մեզ առաջուց իմանալով, իբրեւ ազգային եկեղեցւոյ պաշտօնեայք առօք փառօք ազգային մատուուը բերել զայն, վրան ննջեցելոց սուրբ պաշտօնը կատարել ի միփրարութիւն ցաւալից ծնողացը եւ համօրէն

իսկ ազգին : Այսու ամենայնիւ մեզի պարտք սեպեցինք երկրորդ օրը մէկէն երբալ որդեկրոյս ծնողաց մեր ցաւակցութիւնը յայտնելով զիրենք միփրարել, եւ ննջեցելոյն կենաց մնացորդն ու ունեցած զարմանալի ձիբքերը իր եղբարցն ու քերցը մաղքել :

Այս երբորդ կորուստն է որ ազգերնիս Փարիզու մէջ կընէ. կըյիշեն անշուշտ ընթերցողք որ 1847ին վախճանեցաւ ազնիւ Մինանեան Յովիաննէս Աղան, այն ինչ դեղագործութեան արսւետը յաւ կերպով սովորելով՝ հայրենիքը դառնալու կըպատրաստուէր :

Երկրորդն եղաւ ազնուաբարոյ Պայեան Յարութիւն Աղան, որ բժշկութեան դժուարին արուետը բացում յաջողակութեամբ առաջ տանելով լմբնեալու վրայ էր՝ երբոր քիչ օրուան մէջ 1853ին իր մանկանացու կենանքը կնքեց : Իր բազման հանդէսը Գերապատիւ Գարրիկ վարդապետը կատարած է մարդասիրաբար եւ ազգասիրաբար՝ մինչդեռ տակաւին Միփրարեան էր վարդապետ, եւ քաղաքիս կերպը, եւս եւ իր ազգականութեամբը պարծեցող Խապարամեան ալեզարդ վարդապետն այն յետին Միփրարութիւնը լուսանոգի ննջեցելոյն կրզանային, եւ իր սիրելի եւ մտերիմ բարեկամութենէն զրկուած ազգակցացն աղաշանացրանչող կրզային ..: Այս մարդասիրական, ազգասիրական եւ քրիստոնէավայիլ յանցանքին համար ալ Ս.րժանապատիւ Գարրիկ վարդապետին լած դառն յանդիմանութիւններն ու քաշած հալածանքները դեռ կենդանի են տնշուշտ ազգայնոց մտքին մէջ :